

ՔՈՒԽԱՐԵՆՔ ԶՈՐԱՊԵՏԻՆ ԳԵՐԻ ԲՈՒՆՈՒԹԻՆ ՈՒ ՄԱՀԻ

Այս տարի սեպտեմբեր ամսոյն մէջ Պապիչ եւ Քուխարենից զօրապետները, որ Կովկասու ձախ գծին պատերազմը առաջ տանելու հետ են, Զեռնումսուի երկրէն Սթաւրափու կանչուեր էին: Պապիչ զօրապետը անվտանգ հասաւ տեղը. իսկ Քուխարենքոն իւր Եօհանսոն անունով փեսին հետ՝ մէկ խաղախով մը սուրհանդակի կառքով ճամբայ կելնէ: Սեպտեմբերի 19-ին կէս գիշերուն առենները յանկարծակի խումբ մը ձիաւոր Զերքէզներ կյարձըկին այն երեք ճամբորդներուն վրայ: Սոքա քաջութեամբ կպատերազմին. բայց մէկը ութին գէմ երկար չկրնար գիմանալ. զօրապետին ձեռքը կկտրուի, եւ ազգրը կխոցուի, խաղախը սաստիկ կլիրաւորուի, եւ վերջապէս երեքն ալ կըռնուին: Զերքէզները անսոնց ձեռքերը ետեւ կիապին, կնատեցընեն սուրհանդակի ձիերուն վրայ, սոքերն ալ ձիերուն փորին տակէն կիապին ու կքշեն կտանին երկու գիշեր՝ անտառներու մէջէն Ֆարո գետին եզերքէն գէպի լեռները:

Զօրապետը առջի ըերան ինքզինքը բժիշկ կանուանէ եղեր, թէպէտ եւ Զերքէզները չեն ուզած հաւատալ. յետոյ Երբոր նոցա մէջէն մէկը զօրապետին որդւոյն անունը կուտայ, որ աղէկ ծանօթ էր իրենց իւր քաջութեամբը, զօրապետին աչքէն արցունք կիթափի, եւ կիմացուի իրեն եւ քովինին ով լինելը: Արգէն Քուխարենքոյին ունորա Ստեփան օրդւոյն անունները բոլոր լեռնականաց մէջ համբաւեալ լինելով, Զերքէզները կըսկըսին այսուհետեւ քիչ մը տեղի մարդասիրութեամբ վարուիլ հետը: Բայց խեղճ զօրապետը ձիաւն վրայ սաստիկ չարչարուած, քանի անդամը ձիովը հանդերձ փոսերու մէջ ընկած, գետերէ անցնելով՝ պաղ պաղ ջրե-

թէն թրջուած, բնական ունեցած սաստիկ հազը աւելցած, հազիւ թէ երրորդ առաւոտը իւր գերեկից փեսին հետ կհանի Զերքէզի գեղ մը՝ Մայժոփ բսուած ամբոցէն 8 վերսթ հեռու: Այն տեղէն կուպանի Զերքէզները կիմացընեն Եֆարերինտար քաղաքը զօրապետին գլխուն եկած փորձանքը, եւ թէ գերիները աղէկ կնայուին, բայց զօրապետը վիրաւորուած ու ծանր հիւանդ է, եւ թէ Զերքէզները 22 հազար արծաթ բուպլի կուղեն որ արձրկեն զինքը:

Այնպիսի մեծանուն ուսւ զօրապետի մը գերի բոնուիլ նոր բան էր Զերքէզներուն համար, ուստի համբաւը շուտ տարածուեցաւ բոլոր լեռները, եւ ամէն կողմէ վազող վազողի եղան որ իրենց աչքովը տեսնեն: Եւ որովհետեւ այն կողմի Զերքէզները առաջ հաշա էին նուսաց հետ, եւ գեռ նոր թշնամացած, եւ ումանք անձամբ կճանչնային Քուխարենքո զօրապետը եւ անոր սիրելի յատկութիւնները, խղճացին վրան, եւ փութացան իմացընելու կատարինոտար, որոյ բնակիչները սաստիկ արտանութեան մէջ ընկպմեցան:

Քուխարենքոյի որդին լսելուն պէս իւր հօրը եւ փեսին պատահած գժբազութիւնը, վաղեց գնաց Մայքոփ, հետը առնելով իրեն երկու հաւատարիմ կարիճ չերքէզ սուլլաններ. միտքը գերեր էր որ ինքը հիւանդ հօրը տեղը գերի մնայ, եւ զհայրը ազատէ. բայց մինչեւ նորա Մայքոփի համնիլը՝ հայրը կլախճանի: Որդւոյն աղաչանօքը կուպանի նահանդին սպարապետը հաւանեցաւ որ քասն լեռնական գերիներավ փոխանակուին վախճանեալ զօրապետին մարմինն ու գերի փեսան: Երկար վիճաբանութիւններէ ետքը Ստեփան Քուխարենքոն իւր գէնքն ու երկու բարեկամներուն զէնքերը գրաւ տուաւ, խսո-

տանալով 6000 բռւպլի վճարելու գրաւը ազատել, բաց յայնմանէ իւր հաւատարիմ Ապազաներէն մէկը եօթը ընկերով պատանդ կեցաւ, եւ այնպէս եօհանանը դեռ գերի մնաց՝ մինչեւ որ միւս կողմէն Զերքէղ գերիները գան. իսկ զօրապետին մարմինը տրուեցաւ որդույն, եւ նա այս մխիթարութիւնս ունեցաւ որ իւր մեծանուն հօրը մարմինը կատարինուար բերած ատենը ուսկից որ կանցընէք՝ ամէն գեղերէն անժիւ ժողովուրդք եւ զինուորականք եւ եկեղեցականք արտա-

սուալից տչօք կդիմաւորէին զիրենք եւ հանգուցելոյն գովեստները կխօսէին յանկեղծ սրուէ: Վերջապէս հոկտեմբերի 6-ին կատարուեցաւ նորա թաղման հանգէսը, եւ տասը օր տասը գիշեր եւս անցած լինելով՝ մարմինը դեռ ամենեւին այլայլութեան նշան մը չէր տուած: Յայտնի է որ Յակոբ Քոյսարև, յոյին անունը Ռուսաց զինուորական պատմաւթեանը մէջ անմահ պիտի մնայ, եւ Զեռնոմուի երկրին մէջ նորա անիւ յատկութիւն, ները անմոռանալի:

ՄԱՆՐԱՅ. ՈՒԻՐԻ

Ա.Յ. Թ Բ Ի Հ Հ Ի Բ Ե Տ է Ն Ն է Մ Ա Ր Ք.

Այս կարգէ գուրս յիշողութեան եւ թափանցողութեան տէր մարդը յիրաւի աշխարհիս հրաշալիքներէն մէկնէ, արդէն շատ տեղ քալած եւ խիստ շատ մարդկանց ծանօթ: Մեք տարիներով առաջ ուրիշ գրուածքի մը մէջ ասոր վրայ համառօտ տեղեկութիւն մը հրատարակեր էինք՝ եւրոպական լրագիրներէն առնելով. իսկ այժմ աչօք տեսնելով զինքը եւ իւր խելքէ մաքէ վեր թափանցողութիւնը, հարկ համարեցանք այս տեղ եւս յիշատակել:

Ռարրի Տեննեմարդը միջակ տարիքով չրեայ մէէ՝ Աւատրիայ հրեաներէն: Իրեն գլխաւոր ճարտարութիւնը, որ զանազան աներկըայելի փորձերով սառուգեցինք, այս երկու երեւոյթներուն վրայ է: Նախ՝ ինչ գրուածք որ ձեռքը տաս, որքան եւ մեծ լինի թերթին երեսը, մէկ նայուածքով մը անվիճակ կզրուցէ թէ այն երեսին մէջ քանի տող բան կայ: Բայց այս այնքան զարմանալի չէ, վասն զի հաւանական է որ շատ մարդիկ եւս երկար վարժութեամբ այս նայուածքի արագութիւնը իրենց ընական յատկութիւն մը դարձընեն, ինչպէս որ քանի մը օրինակներ տեսած

եմք, թէպէտեւ նոքա այս ռաբբիէն շատ պակաս արագութեամբ կհամրեն տողերը:

Երկրորդ եւ գլխաւոր ճարտարութիւնն է զարմանալի թափանցողութիւն մտաւոր տեսութեան, զոր կյայտնէ այսպիսի փորձերով: — Ո՞ր եւ իցէ փակ գրքի մէջ, բաւական է որ հրեարէն լինի, ձեռքդ կդնես. մէկ երկու րողէ մտածելու պէս ըրած չըրած՝ կըսէ քեզի թէ որ մատիդ տակը ինչ բառ կամ ինչ խօսք կայ, թէպէտ եւ այն գիրքը՝ կամ գնէ այն տպագրութիւնը ոչ երբէք տեսած լինի: Եթէ գիրքը հրեարէն չէ, այլ ուրիշ եղանակ, այս միայն կզրուցէ թէ մատիդ տակը պարապէ: Թէ կէս թէ ամբողջ տող կայ, կամ թէ մատդ գրած տեղեդ գէպի վեր ու գէպի վարքանի տող կայ, թէ մատիդ տակը ընկած երեսին, եւ թէ մատիդ վրայ եկող երեսին մէջ: — Առկից ալ աւելի զարմանալի փորձը այն է որ գեռ ձեռքդ գրքին մէջ չդրած, կըսէ թէ ուր պիտի գնես, եւ ինչ խօսքերու վրայ պիտի գայ մատդ: — Այս փորձերը թէ առանձին եւ թէ խալիպեան Ռւսումնարանին վարժապետացն ու աշակերտացը առջեւն ըրաւ զարմանալի ռաբբին, եւ զամէնքը յի-